

9/2

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԵՎԱԿԱՆ
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈՎԻ ՀՈՎԻ

ՅԱԿԱՐԱԿԱՆ ՏԱՅՈՔ ԲԱԼԱՏԵՐ
ԿԱՐԱՎԱՐՈՒՄ ԱՎԵՐ

ՖՈՍՏԱՆ 1948

ԲՈՎԱՆԴԱԿԱՆԹԻՒՆ

Յառաջարան (Վահան Մաղերեանի)	3
Հայերգութիւն	6
Ո՞չ կարող էր Հաւատալ	7
Մեզայագիր	8
Մաղրանի Հայրենիքիս, Արարշավործութիւն	9
Օրինակ Ըլլաւ Մաւանձը	10
Ապրիլին Սպառան	12
Խոհ	13
Այս Մայիսին	14
Խորիւն	15
Խ. Երշանկութեան	16
Խ.	17
Խ.	18
Խոհ	19
Ա. Հեռ	20
	21
Հայկական Մշտիւյթին	22
	23
	24
Պ Կիբեէ	25
Մայրական Սիրոց	26
	27
	28
	29
	30
	31
Խ.	32

891-99
Գ - 96

ՅԵԿԱՐ ԳՈՒՅԱՆՄԱՏԵՐՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՊՈՎԵԴՈՒՅՆ ՀՈՒՅՋՔ

(ԲԱՆԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

ՊԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՆՈՒԹ ԲԱՆԱՏՐԻ
ՎԱՐԱՆ ՄԱԼԵԶԵԱՆԻ



ՅԱԿԱՐԾԱՀԱՆ

1948



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԱՆ ՄԱԼԵԶԵԱՆԻ



ՅԱՌԱՋԱՐԱՆ

Բանաստեղծ Առիքը Գույշականի գաղտնակ է որ ևս ենթադրվում է պահանջման մեջ ՀԱՅԱՍՏԱՆ : Առաջարարութիւնը զբար մասնագիտացին շահեմ, ու ոչ կը միշտ զբարարութիւնը պահ ըստ ի՞նչ առաջիկ և բարեկամի՞ւ Առաջարարութիւնի պահանջման մեջ:



ՅԱՌԱՋԱՐԱՆ

Ինք բանաստեղծութիւն հաւաքաջին բառավորութ, իր զբախ և առաջարարութիւններին ասթիւ, որը առաջինը առաջ Գույշակ մէջ առեցնէր, իր աշակերտների և հիացածների :

Ենի կրտոր մէրժէ ձեռնի մասնակի անուշուն, բազուզ մէջ մէր այ և բանոր իր միջնոր պատի մէջ :

Այս ընթաց իր բառավորութիւնը մէջ փոքր այսու դժուար էլ, բայց Գույշականի գլուխքը մէրժաց և արդյուն իրար յախորդու իր զեղեցի հրամանաշխատներուր :

Հաս թշրի, իր զողովի բարեկամունքու Զարուհի Պարտականութիւն իւսուցից յառաջարարութիւն մէջ կը դիմութիւնը պիտի ընդու զբար իւսուցի պատճենութիւն գնացարներ և պատարաներ և առաջարարութիւն և բարեկամունքու և, ընդունու առաջուր :

Հարաբիոյ յիկու թի Գույշական առաջարարութիւններ մէջ է : Երես բարեկամունքիւն իր հայու մասնաւու հիացածներին բախորդուր կրաստարանի իր պատճենութիւնների որուց մէջ առանձ թի ի՞նչ մէջու այսուն այժմու արյունու պայքար մը իր մզկը իր կնուքըն ուստի առաջ պարաւուց մասնաւու զի՞ւ : Բայց բարեկամուր, առանձնին ՀԱՅԱՍՏԱՆ մէջ հիաց բանաստեղծին բախորդու և միշտ նախառու թիքինը՝ որ յայտեալ և երազեալ բնակուր է :

Այս նախառու, ովուր իր առանձ յայտեալ, իր կորուր ու, որ մասքեալ արագործութիւնը այս արագործութիւն բարեկամունքու բախուած և յարաւու բանաստեղծութիւնը այսուցի արագործութիւնը առաջարար է ու պարաւուցիւնը այսուցիւնը առաջարար է ու պարաւուցիւնը :

կան պահանջման կը տարբարէ: Այսինքն ի՞նչ ժամանակ կ քրթութեալու արդէ շարժ էր, ինչ որ այս աշխատաց մինչ է իր տարբար և այլութիւն:

Անուշաւ առաջապահամինն մինչ է առին, բայց զայտ թիրապին ոչ, եթէ ցիրավակն որ այս անուղղակից, այսպիսի անցուաց անձաւրիւթիւն մը, որին համար անձաւրիւթիւնն է: Հիմասահամարին կը մզդ անհաւագիտեալին, անձաւրի յի առաջ որ միջազգայական բայց անցին իր առուրք և կամ ցեղաւթեան թափանցաթիւնը ունենաց մասնաւու:

Անզուս չառ մը ցիրթացներ, եկիւայլու, Գոյածնեն ևս վարժաւու և թիրավակ առաջապահամ առաջապահամինն է: Իր առաջապահերը 14 կամ 16 վակի անցին, զրբին ամրացնելին, և հարացնելու միայն 16 կամ 12 վակի: Ժամանակին ցիրավակն առաջապահամ առաջապահամ կը տարբարէն շաբաթ և առաջ առաջ ցիրավակն է, և, ոչու է բառապահի, երբեմ զարդար հմայ մը կառայ ցիրթաւու:

Նկատիք է որ Գոյածնեն վարժաւու և նույն առցիրականին անցնացր և, ամսաւութիւն իր ժարմանի Տարունի Այցելութեանի բաները կը պահանջ առաջապահերը, այբազուաց երաւթեամբ, որ եկիւյ բանեա անզներու մէսայի հացին ևս անուղղաց կ'իրացնէ առայ, հրազդակ ուղարկու առին, ապագայ միջարեաւութեամբ մը:

Անզուս ամենամեծ Արթէնին մին, որ պազաւութեամ միջանաւու պահանջաւու, ամսաւութիւն վերանաւու մին ևս Գոյածնենն ի բայ հայրաց առաջ ամբարձութեամբ, երբեմ յարցաւուածին յարցափանեամբ, ու զարդար իր ժարման կը պահանջ, այբազու պատայացրու: Համար իր օրերուս նազին առաջաներ և ապարակեալը:

Արցաւու, յարցաւ և իր հոգին և իր ժարման առաջապահերուն մին կը առաջ նորի թիրավակ հայրաւթեան զարցու մը, ցիրթաւու պատիկանեամբ, պահանջի նոյն եկիւն, այբազուին ու մին պահանի, մին շաբաթ բէ կարու և ուղարկութիւնը, երբեմ նոյն իր ապագային, թիրթաւ անուղին Այցելուն մին:

Այս վեճուկի նոյն ո՞ւ իմ Տիր, ո՞ւ մին առաջ, ո՞ւ մին առաջ,
այբազուին առ զան մարտեւ և մայիս առ պայտէ թիրաւ:
Այս վեճուկի նոյն եկիւն, այբազուին ու մին պահանի,
մին շաբաթ բէ կարու և ուղարկութիւնը, երբեմ նոյն իր ապագային,

այս վեճուկի նոյն իր պահանի, Տիր, ինչ որ եկիւն և չի կը պարա:

Այսպիսին որ զան մարտեւ և մայիս առ պայտէ թիրաւ:
Այս վեճուկի մին առաջապահամ առաջապահամ առաջ մին, Այս վեճուկի, մայիս այս առաջապահամ պահանի պահանի պահանի:

Երացիւս մին առաջաւ իմնի այցի նորու:

Այս ու մին զան կը պարա, ինչու պարա նորու,
այսպիսի մայիս առ պայտէ նոյն պարա:

Անզուս Գոյածնենի մին պահանի առաջին մին ցիրթաւը ու պահանի:
Բայցուս զարցուի և նոյն առաջապահամը պահանի:

(ՄԱՍԻՆԻՒՅԻ)

անկիցի մէկ խոյս, անոյն է որ կը տախ իրեւ, մասնի պրարհուն
(ԵՐԻԱԼԻՇ Վ.Ա.Բ.2.)

այսպահու վեր կ'առջի որ այլորոն ըլլոր
աշխաղազի անձն պարտե մ'ընտապուրու

(ՄԵՐԱԾՈՒՅԹԻ)

ալանու անձն աղօնակին, մարդկարիւնը վերի լին,
ակրու երգը ամրացին, զայթներուն բառացու

(ՀԱՅՈՒՆԵՑՈՒՅԹԻՆ, ՄՐՑԻ Հ.Հ.3)

անքա իմ անոնք, անզոն, Խաչի անք նոյն հետ,
ոյք զաքը և ամրացմ, պայտ անձիս բանազուն,
ունց բարյարժ զի յաւհ, իրեւ ուսու, բընածիւ

Բանառաշը յիշուամք անի պ՛ռնիւ ժառանիրը, պրայնուն անոր պլուզին
յին իր նոյնի խաչուն ու ինիքուն, և իրեւ առքի անորոց յիշուի բանազուն, հը-
մայրին անոր անձիսուն

Անոր պարուամանիք անի մէր մանաբուն ըկունին և անոր իւ ինիքուն իր
անձիսուն զիշունիրը—

անզուազի նոյն նոյնի պարաց չող ու անձիսուն,
և անորի անձիսուն միշ իւ պարուամանիք նոյն ըկունին վրայ—

անորի պարաց բարօնի իր պատիքուն առք նոյն,
պրայնունից բառ ոյ լոի, նոյնունի ըրբունի պարացուն
Այս հայութին միշ նոյնունիքուն քանի մը անառապեկի միշոյն անի, պարաց
միշ իւ բանի իր հայութին պարացուն

անոր ըստոյիր, ըստոյիր, Կորինիր իւ, այլինուն մին,
ոյք յանին միշ կորունը երկրագունդ նոյնունն

Գայուս մէնանիք պիտոր յի ժխոր, ամիններու միշին իւ յայտիւունի, ուն իւ վա-
սի, բայց ու միշին ժային ժայինիւունի

Իր քրիստոնեանուն միշ իւ փառոյի ըկուն մը, ոյ երբեմ հայութու պարքեր
անի: Իր սիրի մըրբիներու եկրոր հայուն, բանիր կոր, ապմուիր թաւուն: Բայց
իր յայտիւունին և անուսմանուն իր յանի երբեմ, և այս առն վայրուն կոտ-
կանունը անձիսուն, իր քըրուն նոյն անձիսին երազելու միշ իւ յանի և իր
մայիս մէղմունին իր նոնի—

անոյթնեց յիշն իրէ տակ մ'ինենտ,
անու և ինիք անցուն պան ու այս անհանուն

Պահուր Գայուս մէնանիք բառաց առաջ միշ և որ կը վայոյի նոյն մէղմունի յա-
զոյի քըրմունիրուն Համառակարգութիւնն միշ:

Բայցից

Պ. Ա.Ա. (Ե.Տ.Բ.2)

ՀԱՅԵՐԳՈՒԽԹԻՒՆ

Փայրիկ տըզաս քարովից իր պատերում սուրբ լեզուն,
Արտառունեց քառ մը յակ ժաղցրիկ թերթովն ազագան,
Մայրի՞կ, քսաւ քաւշացին, քընդաց սիրուց իր մօրկան,
Հօրը եղին ոչ սարուց յաւզամներով զբգուական :

Ու մօնեցաւ որ մայ ինձ իր թեմերում օզակուի,
Փարք քաւշու, պիմու վրզիս, հայրի՞կ, զայեց, ապահով
Գրտած մէջըս խինու ու սէր, շընորհելով ինձ՝ իբրև,
Նրկին ասապերն ու երկիր ուսկիները, յոյս պարզեւ :

Մասդիկներուն պէտ զարման թերթիկն յետոյ քացաւեցաւ,
Հայոց լեզուի քաներով ու քայերով ինքնարաւ,
Հօրովերով դիւրաքիե, ածանցումով պէրմափայլ,
Ու ծայր տըւաւ համանուցն մէր քարքամին լուսածուլ :

Հըզարուն եկմայ, կը լըսեմ տըզուս ձայնը դիւրական,
Տունը երզունի է լիցուեր հայոց լեզուի սորրազան,
Ու կեսնին կ'առնէ ամէն ժամ մէր երգիշին տակ յաների
Առառանձաշունչ մը երմչուն, ցեղիս ոզին իմ անմար :



ՈՎԿ ԿԱՐՈՂ ԷՐ ՀԱԽԱՏԱԼ

Ո՞վ կարող էր հաւասար, թէ՛ պիտի զար օր մայսուն
Մարդկայոց եւ յուզիչ, որ ամռանցը մոխրուկնեղ
Կենդանուրիմ պիտի տար, և արքնեայիր պիտի զամ,
Ժողովուրդի իմ շաբացուած, եփայ ազա ու խըմզան:

Ո՞վ կարող էր հաւասար թամբներու, մէջէն յար,
Դերեկապուած իմ երկիր, մայր իմ յաւշա որգաւոր,
Այսուն օր մը յանձնելու, դում ալ պիտի զանձնայիր
Գաղտփարի սերմնացան, արեմներու թեռնակիր:

Զօրանուով ամէն օր պիտ անէիր զում այնքան,
• Որ ալ նեղիկ պիտի զար ֆառմիդ ուկի պատմանան,
• Յնույ օր մնա պիտ երիշէր ծոյնիշ առայդ երգինան
Ռերկրուրայս իշրեւ, երզ եւ որդեկան ցընծուոն:

Ու ծոցից մէջ համախումք, երկիններուոյ տակ առանկ,
Պիտի նորէն ժրութէ իմ ժողովուրդը նահանակ,
Ո՞վ կարող էր հաւասար թէ՛ այս օրը պիտի զար
Հըրացներով թեռնուոր, զայիններով յաւսավա:



ՄԵԴԱՑԱԳԻՐ


Յանցաւորի մայս կրպամ տնիքներով բնախոր,
Երբ կը խորհիմ իմ մասիս և իմբովինց կը գտամ,
Որբո՞ն, որին դարձեր իմ ամձնակեզրտ ու անզըր,
Իմ սեպական հազերով, երազներով պիրճաղիմ:

Երգերու մէջ սրբարաւոյ կարացած եմ կարծես ոլ,
Եւ ինձնէ դուքս ո՛չ մէկ բան կը նըշմարեմ բարախոզ,
Կարծես նոյնիսկ մռացիր եմ ըմբռառաշունչ իմ ամցեալ,
Գոյնարքներուն ենս անզուր, յազդամակին ենս շազող:

Ու պրետի կարենամ ժամել ամէն մեղի, յանցանի,
Ծոխարս նոյս քօրափուիլ, կ'աւզիմ մռանոյ ամէն ինչ,
Ամէն դաֆնի ու ծաղիկ եւ ամէն ժափ ու պարծանին
Դիւրին շահառած իբր ուսոր, իբրեւ կաշառ ու աղին:

Կ'աւզիմ մռանալ սրբափստ ամէն ապրում ու վայելի,
Նոց շայող ամէն ձայն և ինձ ժցայտող բարեկամ,
Կ'աւզիմ նոյնիսկ ուրանոյ դիւրին զըրուստ ամէն երգ,
Մառանինքն ինձ ապրուած իբրեւ նըւեր բաղցրանամ.

Կ'աւզիմ նորէն ըսկակի կեանինի մարտց անզոս,
Եղին խիզախ ասպարեզ, համայնաշունչ զերբ ժերրոց,
Մռոնակ ամձրու ծընունչէն, մարդկութիւնը սիրել լոկ,
Երզի երզը ամբողջին, զայիններուն լուսաշող:



ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ Ս

Շատ ցաւ տեսուր, հայրենիք իմ, դաժան գարեր հալածեցին
վեզ ընդերկուր, աշբարեցին մեզ չար ձեռքեր զբժոխուեին,
Ալ չըսայ որ իմ օրերը դատան մեզի, նայինուկ իբրև,
Գեհենական մըրին երող, գալիքները ամցին թերեւ:

Դարեր, գարեր մեզ հալածեց բցանակային բարը նամիք,
Ծըսպաներու, մէջ պըրտեցին բժրուա հազիզ նու լուսորի՞ն,
Զի՞ յանդըզին ո՞չ ո՛վ յօրյել Ազատութիւնը՝ ուկենաւզ,
Ու վերջուան մեզի դատայ Արարուար յաւերժափառ:

Ով իմ ղըժրապդ, բազդակեալած, ամսիքական վիճ հայրենիք,
Սասոյինան դարը տըւաւ մեզ ապահով հաց ու երկինք,
Ո՞վ որ փարձէ միմայցների յօրյել մեզիտ նու յազրանակ,
Բող որ դատան վրիժաքարք հարուաներուաւ տակը յօրուակ:

Ալ չի մընայ տար ո՞չ մէկ երկընին տակի մեզի նայող
Հայու որդիք՝ մեզի կարօտ, ո՞վ իմ երկիր արեւադոզ,
Գուշը ըւրայ իմէ որ յաւել երազեցիր իբրև կրտակ,
Գուշը ըւրայ, իմ Հայաստան, Արարուար յաւերժափառ:



ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Խնձի միոյն հազարիւր մը արրանցաւ,
Օրուն բաժինն եղաւ անհուն վիշտ ու ցաւ,
Ու շրպըրսաց բաղդը զայն շար հավերուն,
Շնոյ մազաւ առիւր միբրեւ զայն փքիյրուն:
Խո փոխեցի հազի այդ մըսի ու արեան,
Անոր հոզի ներշնչեցի հարիքրան,

Ու փոխուեցան ցաւերն անոր բազմի,
Զի խանութեց ան այդ օրէն ոչ ոմի:

Արդ, Խո եղայ քէ արորիչ, Խեղինակ,
Որ յանձ ազաւ տիսեղ նիւրին ամցիստակ,
Դի սրբազրիւր բակերթական մի որիսու
Խնձաստեղիչ դարձաւ ուժ մը մենակաւ:

ՕՐՀՆԵԱԼ ԸԼԼԱԲ ՄՈՒՍԱՆԵՐ

Օրհնեալ ըլլաբ Մուսաներ, միշտակու ու ժաղցրին,
Որ պատսին այս քարի այստան շրջնին, ուժ ազսին,
Աղօղեցին իր հոգին խանդով, խիճողով ու խռմիլով,
Տրախ իրեն այնան խռ ու դաշնուրին հոգերով:

Եղամ իրեն մրատրիմ, փշտիրացին ականդին
Գաղտնիթները ձեր ամրին, սիրոյ միշոյ զաղտնին
Հաղորդական ըրին զիմն ու զիմովցու ձեզմով ան,
Խնչողէն կապոյն երազով ու գարունով դիւր-ական:

Օրհնեալ ըլլաբ դում յաւետ չի զըլացաք որ իրեն
Երգի, միրգի ո՛չ մէկ համ և ըզզիսամի հոգեղէն,
Հըմայնն առուր բամերում, զեղեցկուրեան յայսը վառ,
Անհունուրեան չի լըսած նոյնինի ծայնը նուաղամար:

Օրհնեալ ըլլաբ դում յաւետ, որ ձեր շումշով ժաղցրաքոյր
Թումերն անոր օժտեցին, աղսին անոր սէր, համրոյր,
Անոր մէյը լուծուցաք, ի մի եղամ անոր հետ,
Դարձամ յօրունին, անուշ խռ, զիմի ժղամ հեշտուետ:

Օրհնեալ ըլլաբ Մուսաներ, որ վասեցին իր հոգին
Վեհարարուխ յոյզերով, Արդարուրեամք զայրազին,
Համայնական ոռոր կիրքով, եղբայրուրեան հուրով վին,
Դրիխումի զնի խիճուով . զադափարով ուկիրեն:

Երախտապարտ եմ ձեզի, ո՞վ Մուսաներ շնորհացու՞ն,
Ամէն այցին եամար ձեր, եազարզումին անշրջուկ.
Քարի ամէն երաւերին, զզզայնուրեանց համար նոր,
Ամէն երգի համար շիմք և խորհուրդի լուսածոր.

Օրհնեալ ըլլաբ, մամաւանդ, անմահական ոզիմեր,
Որ պատսին այս տրւին, վարձատրուրին և նրւէր,
Հայոց լիզուի բամային. երմայնն անոր ուկելար
Իւ հայաշունց այս երգին վեհուրինը ժաղցրալար :

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆ

ԽՇԱԳԵՆ մառանով , իմշակեն ուրաման
Ձեր արհամարմոն յաշեցը , տարտամ ,
Անցնող տարիներ ով զատանազուր
Ծառեր տապառու մահուան սեւ անդունի :

Մըսիս , արիմիս մէջն էտ չազուած զաւ ,
Խապարեայ որպէս քախիթ մահաշուն ,
Կը պեղէտ հոգիս ձեր ուսր նամկերով ,
Արքոն կը պահէտ վերբերն իին , խըռով :

ԽՇԱԳԵՆ իմձմէտ տարիներ անյոյս ,
Դոր տուրեց լացի և . նոր խրախույս
Բէ՛ պիտի ըլլամ ձեզի անձնուուր
Եւ պիտի անցնիմ օրերը անեուր :

Դուք չէ՞ք զիսեր որ իմ ցմրուտ հոգիս ,
Որբու ու կը ին , իյնայ դառնահիւն ,
Ռունի կը կանգնի , կը դառնայ կըրկին .
Թէեւ պարտեալ . բայց . խիզայ մարտիկն իին :

Եւ տարիներու կըսկիծները խար
— Մուգուած կարծես յաւզումներ անզօր —
Մէյրս կը փախուին կենդանի , անժար
Միրոյ ևւ անեղ տակաւրեան վյուն :

ԽՇԱԳԵՆ ուրաման , իմշակեն մռաման
Անոյժ վերբերու կըսկիծները բէժ ,
Անցեալը զարհուր . անցեալը տարտամ
Կը դառնայ մէյրս ապազոյ ւրբէժ :

ՀԱՇՏՈՒԹԻՒՆ

Զեմ պիտիք թէ ո՞չ կուրեց մեր դաշինքը խմ հոգեսի,
— Օգուտ չափ Խոսացնին փրշտիք է երբ բաժակ —
Համդիսուոր էր մեր ուխոն ու խոսացնին մենիք իրաք
Կապուի յաւետ ամրակուռ, ամբականի սիրով վառ :

Զի հոսկցար զուցէ դում նրապատակըն ու ողին
Խօնամասոց մեր սիրոյ ու մեր վըսեմ դաշինքին,
Երաւանիքի փնտուեցիր ու պնդեցիր որ մընայ
Անխայտ ամէն բան ու զիր եւ ամէն կէտ ակիզմայ :

Ան չի զիազար, սիրական, թէ տարրիք է, ո՞հ, տարրիք
Սցրոյ որէնին ահանգու՞ր, թէ կը մընայ ո՞ն վանիք,
Քիչ մը հոս հան կոսքելով, ուրամալով նոյնիսկ զայն,
Որտու առն որ կ'անի, կ'երգէ ուշը երկխաձայն :

Մահնոնի ո՞չ որ խայտեց զայն, ցընեց անոր միջը խոր,
Տառապեցնին բառական նոյն վերեխրավ վիրաւոր,
Բառական է, խմ ունի՞ւ, որ ներուած է ամէն բան,
Մեր սրբակը վերբռնին երշամկորեամբ բող խընդան :



ՄՐՐԻԿՆԵՐՈՒ ԵՐԳԸ

Խս կը սիրեմ մըրրիկներու երգը եղմանի,
Անոնց ձայնին շեշտու անողոք ու շառացան,
Իրապայտ թիւնն անոնց սիրմին արազընքաց.
Հոգմայտոր արշան անոնց խենք ու անսանն :

Խս կը սիրեմ մըրրիկներու շանչը երգը.
Երկիմներու դէմ ծառացող եւ ահազար,
Քաղաքներու մաղէն բրձուզ ձեռներին սկեղ.
Եւ բըգբուի մինչեւ անզամ բարն արմազեղ :

Խս կը սիրեմ մըրրիկներու աղմուկը բունզ,
Կը ցընքուի որմէ կարծես ողջ երկրագունդ,
Խս կը սիրեմ մըրրիկներու ըմբռուս ողին,
Երգերուս պէս անոնց ուժը զո՞ւ . մահազին :

ՄԱՏՐԱԿԱՆ ՀԱՄԲՈՅՐ

Երազիս մէջ մայրը ինձի այցի եկաւ,
Աշխեռու մէջ եռք կարսու մ'արտաքարաւան,
Ավեռու մէջ առա դէմբը ու համբուրեց,
Արցանթներով այնպէս յաւզիլ, այնպէս եղրկել:

Որդի՛, ցաւ, առի ձայնը ու մցուկրիմ,
Կը կանչեիր մայրը գացող, ա՞ն եղեակ իմ,
Գառու բազըրիկ, դարձան ըլլամ ու ցաւերաս,
Ու շայեց զիս իր մասներավ զարովազուր:

Սեսոյ յանկարծ աշխեռու մէջ խօրապաւզաւժ,
Որդի՛, ցաւ, վիրասոր ես. վերդի է անսեց,
Մասուոյ ըլլամ վերբիդ, եղեակ իմ, իմշո՞ւ այստա՞ն
Ու կանչեցիր, ոք ըլլայի մեջ դարձան:

Ու շրբներու դոզի զզացի արցունիին ենս
Սեսոյ մայրը կըրկին երազ եղաւ անհետ,
Այ ոչ մէկ ցաւ կըրցաւ յացել սիրոց ծարաւ,
Բանզի մօրք ուորք համբուրը ինձի դրսաւ:



ՍՏՈՐԵՐԿՐԵԱՆ

Հրաբուխ մէ ոմ անշառակ, կուտակուած է որուն մէջ
Ամրախներու, եղեիկն ցասունի պրզէս րոց անչեց.
Կրսկիծ ունեց զերք վառող, արտասու բը՝ եռք ովկիան,
Դրժուսի մը սասակուրեամբ կ'անի, կ'ուսի՛ ամեն բան:

Միրոց որրախ ենան է ծոյլ. ցաւը ցաւով կը մեծնայ,
Կ'անենանայ ոյօն արդար երակայ մ'որոշս ամիսրնայ.
Վըրկծն որոշս որոյրուցիկ կ'անոնցուրանայ ամրժնան.
Դ վերդին ժամին կըսպասէ մահայառայ ու շըմչնաս:

Ու երբ եղեկն շեփորներմ ցաւուումի ունեմքեր,
Թափուն ունի ոյդ կը որոր կայ յալամինով մահարեր,
Կը սասպայէ ամիսրծդուն երկինք. երկիր, ամեն իմի.
Դ նոր աշխեռիր կը զամանյ իր վըրեւոյ յասային:

ՀԱՅՈՒԵՏՈՒՈՒԹԻՒՆ ՄՐՏԻՍ ՀԵՏ

Ո՞վ իմ սիրոց երազնաւ, կենաքարայ բարձիամ,
Ո՞վ ցնծուրեան թմբիանար եւ Շոգեյի ծաղկանամ,
Դու որ այսպիս կ'օրուն հոգիս լոյսով ու յոյսով,
Կը դարձնե զայն յանայ երբանիուրեամ անհամ ծով :

Միրս իմ անհամն, անողոք, հոչի ունիմ մեղի ևսու,
Որ զարձեր ես անրոշ, որպէս անսիրտ բրոնաշես,
Կը շարշարե զիս յանաւ, իբրև ուսոր, բըշնամի,
Կործես իմքո շըլլայիր ու շըլլային մեմ ի մի

Մեղքը լինչ է չեմ զիտեր, որ մեսյիոն մի կիսիչ
Ճիս պատէ պատ կը գործիս, ու կ'արիւմնես՝ կախուրդիչ
Կործիր վերբով մ'խորաբառա, որ զիտես քէ չի՛ բռածուիր,
Կը շըլլարես մերը ոլ զիս կապոյսներու մէջ անծիր.

Մինչդեռ իմնի խոռացուք խազադուրեամ երգն երգի,
Մըրիկներու յոյզեն վերդ. մենուշ մի ընտե՛,
Շոյի ամէն վերդ, բախին . . . ան իմ մեղքը լի՞նչ է որ,
Միրս իմ կեամենայ կ'առամնես, մասոյ կ'առպիսմ ամէն որ:



ԱՅՍ ՄԱՑԻՍԻՆ

Խողիկները կարմիր էին այս Մայիսին,
Երբ կը շոգար պարակեցներու վըրայ յուսին,
Եսքը եկաւ, մեզ հուսանց, վարդերն ըսմի,
Ու կ'արիւմի մեր սիրոց զիս մոքնուսին :

Այս Մայիսին յօնիստւ եր, զիշերը մուր,
Դարձան մենք քանիներից երկիմնց լուր,
Եսքը շնչեց, զարունը չեր, անոր անզուք
Նայուածներով բորձնեցան առազերն անփոյր :

Կոմի ու երգ եր հաշիշահամ կեամբը կանաչ,
Միրզ ու համրոյք զարձաւ օքը յառանանաչ,
Առազերն ամբողջ զիրկըս ինիսն որպէս կակաչ
Կարու մենքը իմնի դպւս առաւածահամ :

ԳՈՒՐԳՈՒՐԱՆՔ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

Կը գուրզուրամ եռ վըրադ . ո՞յ հայկական իմ լեզուս ,
Խնչող մայր մը իր սէպույն . մէկ հասփիլին՝ աշխին լսոյ ,
Խնչող շունչ մը հարազատ . կը գուրզուրամ եռ վըրադ .
Ա՛հ , ուկեղէն իմ լեզու . իմ պապերէն ինձ աւանդ :

Կը գուրզուրամ եռ վըրադ , ժաղավարդիս խրբիստ ձայն ,
Հըրացներու դում երրայք ու երգերու երգ անանց ,
Առաւածները ինձ կազող . անոնց լեզուին բանալին .
Դում առաջին սուրբ խարհուրդ , դում խըմլութիւն երկմային :

Կը գուրզուրամ եռ վըրադ սիրոյ իբրև մեղմ մըրմանչ ,
Տաղիները կամցրցող զերք մեղեղի բաղցրահոմչ ,
Կը գուրզուրամ եռ վըրադ ինձի համազ իբրև ձեսք ,
Ըշանարան եւ ընթայ . ոհմանական վըսեմ երգ :

Կը գուրզուրամ եռ վըրադ իբրև մասունք ու նըշխար ,
Ամէն բառը կը սիրեմ իբր հայկակեան շինչ զանար ,
Դոդրամներին ինձ համազ հաղորդութիւն ու նըւազ
Նարեկն ինձի ներշշնչող դում անման զիր ու երմայք :

Կը գուրզուրամ եռ վըրադ , իբրև անսովիւտ , լուսե գանձ ,
Համեմոր անոր անսուզ , անընթելի սուրբ վըկամ ,
Փաղցրամբուտ դում զօղամչ , որդիները իր կոմչաց .
Հոյրենիմին դուն երպարս . հոյրենիմիս սորեւշող :

Սուրբ է ինձի ամէն զանի և ամէն զիր , ամէն բառ ,
Կը բարսիկ մէշը միշտ եղան ժեղմով ծավական ,
Կը գուրզուրամ եռ վըրադ , ով իմ լեզուս կախարդիչ ,
Կարդայ նայնիսկ վրաս վերդին ակրտէրն հայոց պահպանիչ :



ՈՂՋ ԸԼԼԱՑԻՐ, ՄԱՅՐ ԻՄ

Թաղցրայեցու, ազին մայր, ան ինչ կ'ըլլար, ի՞նչ կ'ըլլար,
Ար մեզ ինձմէ չի խոյեր անհարուր մահալար,
Նոյն յարկին տոկ ապրէմի՛ ու շրմշէմի՛ ողը նոյն,
Տարիները անցնեն քեւեռուդ տոկ, թաղցրազո՞յն:

Գուրզուրամի՛ կը յիշեմ անժինի պահերն երկնային,
Կը զողայիր խմ վրաս, բնինյշ զուրով կարողին,
Անկայն նոյն կարի կար բայիք էի կուշտ ու կոտ,
Մեզ իրարմէ բաժնեցին զատան ձեռներ մահարոյք:

Դեռ նոյն պիտի բայիքիք երջանկութեան զիմին վարտ,
Հասակն առած երբ ներս զար ներքու պրդիգ ու երպար,
Օրինոքինը պիտ հայցէր ամ մարտերուն համար վեն,
Մատառումին մէշ ըրած սերդ իրեն տպաւէն:

Պատ ունի տակասին նու ձեռներուդ խրճամմին,
Ազգարիչ գու ձայնիգ ու նոյուանմի՛ մայր անժին,
Ռոշ բրայիր, ի՞նչ կ'ըլլար, իմ բանկազին, իմ աղուր,
Գուցէ չիյնար բահառակղծ որդիու սրբուն վիրառոր:



Ա Ն Խ Ո Հ Ե Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

Կը բարկանու ես ինձի ու ցուումով կ'այրի՛մ մերը,
Ազուորերու մէշ ապօտ՝ ըն մեղապեր մեզ երե՛ս,
Մեզուոր ե՞ս եմ որ այս փորձուուն համբեն մէզ,
Ես լուսուոր նոյն առն, ես վերցանի կը նոյնի:

Կը նորոգուի մէշրո, արդ, զառնուկովիծ վիշտը եին,
Ար կ'անմաշնոր երազին սպասուներու բոցեղէն,
Ու վերցանի ունու կուսան նոյն մեցրանուն բաժակին,
Վիստուով որ այս անզոս զիմուութեանը կը մեռնի:

Բեկողրած եր կեանիք ինձ դաւնու ոչիմ, իմաստոն,
Անուր ժակիկ սիրու նար պիրոյ ամէն մէկ պարկին
Չներարկուի մամկան պէտ երմացներուն իր կըրկին,
Կըրկին դարձեր եմ սուրբն զոհը ունոր խաղերուն:

ԵՐԳ ՄԱՐԳԱՐԵՐԻԹԵԱՆ. ՓԱԼՔԻ ԵՒ ԵՐԶԱՆԿՈՒԹԵԱՆ

Երկին միեւռա տակ ամր՞յս , ամպուզներու մէջ ամք՝
Տայսը շպա՞ծ էր խաղան քաջոն մ'իբրւ անցնել ,
Պարսուրինն էր երբ դարձեր նախառավի՞ր առ մարդուն ,
Եւ երգեցի արևոտ վազուն երգը վաս . խնդր՞ւն :

Շեփորեցի ամէն տեղ և ամենուն անխույր —
Բանուրեան տակ հեկեկոզ , չպրաներով ձերադիր ,
Թէ՛ չկ' մեսնիր ո՛չ երբեք Ազատուրեան ոզին վա՞ս ,
Ասուսածները վանեցին արեւն այդ սուր ու ամժար :

Ար փարանի մուրը խոր , յապրազները այսօրուան
Խունիք կուզան մեր առքե . Եւ զրութիւն կը մուրան ,
Ու չեն մնուր վաճ արժայ . արինարուա բանայն ,
Ժազովուրդը կը յազրէ ինչպէս յազրուն է յաւեն :

Ա. Երգերսս այդ ունեն արձազանցներն ուն գր՞ու
— Առանձնական պատահի , աւետարե ձիուոր —
Կայ ենթացայս կարշասն եսրիզնէ եսրիզն ,
Վասնի նուեր կը թիրն իբր յապրուրեան լուսուսն :

Արշանիկ և պական պո՞ւն . որ օքրուն տէրն եսուր .
Անոնց առնձք ասիոդ մէջ . բնուցնին հետ յուսաքեւ .
Եսուր զաշակ ու վնիս . անոնց հային յապրուկն
Ա. կը պատճառ ժամանից աւարմերսն մեծ վազուսն :



Ի ՏԵՍ ԳԱԼԻՔ ՅԱՂԹԱՆԱԿԻՆ

Հիմակութն իր տեսնեմ յազրանակը բոցեղէ՞ն ,
Զար զբացած Առաւածներն մեր ժուլուրեան օքերոն ,
Հաւասացինք հրաշքին , սպասեցինք երբ անգէն ,
Դու՛ք մարացինք ոսխէն դարձակալ ու յախռուն :

Ըմբռասացանի բայց յետոյ՝ վյափ թեռան տակ տես՞ղ ,
Ու վանցինք մեր սրտէն մահուան ոտոկուն ու տարսով ,
Տուխինք երեկ ու կուսանի վաղուան տարբը մեր շնեղ
Ու կը կոսինք խնդարով . գիտակցուրեամբ սկիսարխոսի .

Կը երեսի իմ եղին Յազրանակով այդ զալիք ,
Զար կը զընենք երկումեռայ . Խոհաններով անվշեսու .
Սերաններու երազով . անոնց արեամբ եռոք ծազիկ ,
Խաղա՞ղ մընան որ յաւէտ . դարերմ եկող մշտազա՞տ :



Բ Ա Ր Ի Զ

Տարիներու շըրայակիյը տաժանինքն վերջ տուկառեսի ,
Երբ տաճուցան երակներուն աշխան ամման կարխէ , կարխէ ,
Ու յուեր եր յոյսը , ըսին , ոչչակորոյց ինկիք է ան ...
Հպարտաւրեամբ ունին կնոլէ տաղան առա վե՞հ , անչորոն :

Ու բարունակ բժրութիմը իր հազիին ցաւազալար ,
Կը ցնցուի՛ առիւն միքրէն մոխենուրեամբ արիւնանք ,
Իր շախային զանին ուսոյին հարաւածներովն իր բարերոն .
Ազո՞ւ է ան հիմա կրկին , ու ոզրո՞յն ենց Ազատուրինն :

Զի մուգան . Շն՞գ արիւնանք մոզավուրդը կոկբանար ,
Դոկաց վրադ , զեռուիէ վերջ կրկի՞ն զահուց ենցի համար ,
Տուու . Ենցի ինչ որ աներ , եղոյի՞ն տուան ենց մաս ու մաս ,
Մընանելով ամոն ապրի՞ս , որ մեռնելով դռմ ո՞ղբ մընա ...

Ու կը փայշի՞ւ ան՛ս վերասին տաղան արխէ՛ առսեղազող ,
Կը յառնէ՛ ան ոզի միքրիւ գերեզմանին կիամինին կառչադ ,
Ու չի մարիք յաւերժական արեն անոր այս նորածա՞զ ,
Զի կա՛յն տուան իրեն անման Ազատուրեան բոցեղէ՞ն այդ ...:

ՄԱՍԻՆ Բ

Եկեղեցի մէ Խոզիս, Խոյիան անով զեպազրդ,
Ուր կը մշտէ անորդել զիշեր, ցարեկ ամէն մարդ,
Կը ծըմբաղդէ, կազօրէ խորանին դէմ վեհափռ,
Կը մամրուի մեղմերէն խորհութքներով սըրբավառ :

Հոգիս է, որ կը մըլոյ պատարազի ժամանակ,
Կ'ըլլոյ բարիստ, կարմիր խոնի ու մըլյացող աշամանի,
Կ'ըլլոյ նարոց ու Բան առոր, խոզաբար զերք շընօրի,
Ու կը լածուի մարդոց մէշ բարձրինով հաղցրածոր :

Վերբացած է, երբ արդէն, ամէն աջար f, շարական,
Ու երբ մարդիկ կը մնկմին զնուորինով զըզուական,
Հոգիս է որ կը առնին իրենց մէշը տարրայոյժ
Երբեւ մասունք սրբութեան, իրբեւ ֆըկեոյշ երգ ու լոյս :



ՈՇ ԻՆՉ ԱՇՈՒՆ

Ո՞վ է բաժիք այստան ուստա ու զինի .
Այստան կազզաւ լոյսի ծիծառ, այստան ուստափ,
Տերեւներու ոյս ովկիանին վըրայ անսփ,
Այստան ոսկի, այստան մըրմունք երգեհոնի :

Երբ Գործանց անցու շընող այս ափերէն,
Արցուննիցը կարծես բոլորց միայն զնար .
Ու զայլացած ամէն տերն ու նիւղ դարար,
Գոցող սիրուն այս ազգըկան սէրը լայէն :

ԵՐԹԱԼԵՍ ԳԵՐԶ

Երրայէն վերջ կ'ուզէի որ տշխարհն ըլլար
Զրբնապազճի անհոգ պարտէղ մ' մըշտադալար,
Օսւին փուշը ուր չի խայրէր և՛ ո՛չ մէկին
Ու չի մընար ո՛չ մէկ գալամիթ ու անմնին:

Երրայէն վերջ ամէն դաժան ու բընապիտ
Կուսպէի որ յաւերծորէն ըլլար անհուտ,
Խազաղ զիշերն իշմէր երկիր և՛ ամէն որ
Սիրոյ իբրև պայծառ խորհուրդ, փափուկ օրօր:

Կուսպէի որ երրայէն վերջ ո՛չ ամէն ինչ
Դասմար վընիտ երբամիւրեան աղքիր մը չին,
Երրայէն վերջ կ'ուզէի որ մարդը դամար,
Աստուածակերպ, իր նըմանին մինչյ եղայր:



ԱՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ավեկածում մ'ահա խռով կը զարմանի ուզելիս,
Եւ խորհուրդներ երրեղէն կը զրկուին անձարժուի,
Գաղափարներ առարքեր կը խորտակուին զերք բանակի
Ու եայր կ'ասն միերանին մեն բառը լուսնիս:

Յեսոյ պահ մը կը լրացին մեղեղիներ երկնային,
Կրապոյտ բայսով կը ծորի յունչ մը որդէն յուշ, նըսազ,
Միջքցն անուշ կը յորդի բրրը ուռամներով անզարժուի,
Կ'ասն ամին մէշ հազիս ուրուռ մ'ամուշ, անմնիին:

Տարրալուծման մէջն այս զառ ու միջոցին աղեկոն,
Քերրոպակուն կը ննանք ևս իմ ուսկանն աղամանի,
Կ'արսամ բռնէր առողակուռ, կ'երկնեն տողեր յուստունք,
Ու կը հիսոսն երիտանով երդ մը ոյսովն ուղեկօծ:

ՅԱՆԹԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՐ

Ումամի փրենց կեամբը տըսին
Յաղ-անույին համար վերցին,
Արիւնեցան ուժիշմիք ոչ
Հայրենիքին սիրովը եռլ :

Ու զահեցին ումամի ոչ դեռ,
Յայոց վաղուան, ծիծոյ ու ուր,
Ու մարեցան ումանց համար,
Հոյր արեւին շողն ուկիւզան :

Բանաստեղիք տուաւ, սոկայն,
Իր երգերը մրցրկածայն,
Բայց տնամց մէջ յաւես մընաց
Արմամորման իր սիրոց բաց :



Ա Ն Ա Կ Ն Կ Ա Լ

Կործեցի որ բարանցաւ, ոչ ամէն յօսիւ ու մինոյց բաւ,
Ա՛ն սիրական, զովերդ երգող ալ չի մընաց ո՛չ մէկ ցընար,
Ակ չի մընաց ծաղկի ուման, զարման բաւեան ո՛չ մէկ երապայր,
Զըմբոյստավառ գիշերներու ու լուսնիի բովիչ համրայր :

Բաղդաստեցի ուման երգի մթքքր ռուսին հետ ժեզ, դիւրակա՞ն,
Առաւածները սեւ նախանձոյ կապոյտներէն երկիր իմկան,
Արեւելի գոյներն արզան զողաց ամէն մեզի տըւի,
Եւ ածեցի մարմիմզդ վարդ երկիր բայրով զե՞րմ . հեշտակի :

Հոյր բաներով զըրի ուսի սիրոյ երգը զոհարակուս՝
Կողապտեցի եռյոց լեզուի պարագ շող ու ուկիւդուս,
Ար կարծէի բէ չի մընաց ալ ո՛չ մէկ բաւ, յօսիւ կախարդիչ,
Թամիկար տնաւայ, իմ բաղցրազայն, դեմքրդ յօսէ արեւադիմչ :

ՀԱՄԲՈՅՐ ՀԱՑԱՍԱՆԻՆ

Կը համբուրեմ մեզ իմ անուշ, մեզ իմ աղուսը, նարազան նոյր,
իմ Հայաստան, մեզ հոգիես բըլիած տոշոր հազար համբոյր,
Կը համբուրեմ մեզ կարսուով, կորսմցուցած կարծես ըլլամ,
Անրազդ մի օք, մեզ իմ ժաղցրիկ, մէկ հասիկ նոյր իմ ժաղցրահամ:

Խըշած ըլլամ մեզ ուրիշներ կարծես ինձմէտ տարիներավ,
Ու մեզ հիմայ միայն զըսույ, իմ արձակից, իմ հոգիքով.
Կը համբուրեմ մեզ, ուրեմբն, իմ յուսովեմ, իբրև նոր զիւս,
Կը համբուրեմ իբրև նույն, մեզ իբրև լայս անուշանիւր:

Հիմա ինձի դուռն կեսանիմ չափ, երջանկուրեամ չափ անզիմ ես,
Կը զուրգուրամ ան ու վըրադ, կը դոզդուրամ ամէն ժամ, տէ՞ս,
Կը համբուրեմ իմ աննըման, իմ Հայաստան, անուշ աշխարհ,
Կը համբուրեմ մեզ, իմ ժաղցրիկ, իբրև արհներզ, իբրև նշխար:



ԳԱԼԻՔՆԵՐՈՒԻՆ ՀԵՏ

Չարիներց այնին, այնին շուտ կանցնին,
Կը հարսնեն կարծես անոնք զիրար միշտ,
Մոռացուրեան տալով ամէն վայելիք, վիշտ,
Զիս կը տանին դեսի մուրը ամենիկին:

Ան ամէն օք ինձմէտ անոնք կը խցին
Թիչ մը երազ ու ծխածան և ժըսիս.
Ու կը յուրիկն տարիներց մխամիտ
Թէ՛ կը շրեշն իմ հետերրու ուժեղէն:

Յանիէն վերք այսին յուսեղ երգ ու հունա,
Աւ ի՞նչ փոյր թէ՛ պարը դարին յաջորդէ,
Դայիները յիշեն երէ տաղ միննմէ,
Բայ է ինձի անցուկ պահն ու այս անհան:

ՔԱՂՈՒ

Ապագային կը նայիմ գործուրանեով ու դոզով .

Եթու միքրի առտասամաշ , կարծես չունի որ վախճան ,
Մահն առեր է գերանդին , կ'ընէ կրժառ խրախճան :

Ու կը դառնայ երկրապանոյ վրփրակառակ արեամ ծով :

Ու կը տեսնեմ երզենառ միջացն անուն վրփրերայ ,

Զիրար բաղխող ուժերով դըժխացունի ևս հասու ,

Գաղափներու վրայ կ'իջնէ հիւշական ուժերերու .

Տեղատարափն անսամբան , կ'ըլլայ ամեն շոնչ քիրոյ :

Կը մախրանայ , կը հայի ակիրաքի մ'մէջ եիմայ ,

Ամրադի բազոք մը ծաղկուն , ամրախներով յօկազար ,

Հետամերէն կը խոժեն գաղափնի ուժեր անդադար ,

Նոյնացած է ամեն ինչ հաղին հետո ուս , ուս :

Ո՞վ է , ըսէ՛տ ինձ , ո՞վ է , պիտի կրմա՞յ մեզառը

Մահն արզիսի զային այդ . պիտի վրկէ՞ ուկինուսոց

Մեր երգերը անհանձնում , մեր նարեկը արեգակ ,

Խորենացին . նոյնէն , բառակեզու մեր Այսօք :

Ո՞վ պիտի զայ վրկերու Ծեյխիթիթը ու Ցամբէն ,

Խորը Տամն ու Արէմինն . կմփայր Սրէյրն . Ճերմակ Տումն ,

Ո՞վ պաշտպանն պիտ . ըսէ՛տ , զաղանցած մարդկուրինն ,

Խրերասպն . զիշտափի ներքին . անզառոց մոլոցին :

Ըսէ՛տ ինձի բէ՛ պիտի պատառանայ մարդը չար .

Բէ՛ հիւշին ուժն անեղ պիտի զանայ զիմի . երգ .

Նդրայրանան պիտ մարդիլ . ո՞չ մեկ սոսկում , ո՞չ մեկ վէրք

Վրդովելու պիտի զայ յաղաղական մեր աշխարի :



ԻՄ ՄԱՅՐԸ

Մայր մը ունիմ ես պրամ, սիրոյ ովկիսմ է սիրոմ իր,
Նըմիրում է ուրի իր վեհ, զանգուրիւն է անծայր,
Տըստ ինեի ամէն իմշ, սրիմն անզամ կարեկիր,
Որ շոտ անիմ ես խրմալ, իր նիւղն իրբեւ դազնեար:

Ձիս սրիմնց հազիսվն, իր եռորհան չերմ եկորով,
Նոր լուժնց եսիս մէջ, մասր զարձաւ եւկրան,
Որ ես ուստ ճաշակեմ եւ ըմբաշամեմ անձրդով
Կեսմիր զիմին բաղցրայոյզ. վայելիները անսահման:

Չըկայ ուրիշ զննաշոմնչ մայր մը սիրով տնար պէս,
Որ գանունով նոյնանց զաւակներուն անձին ենս,
Գիտէ՞ ո՞չ է իմ մայրն այդ, ձեր այ մայրը սիրուին —
Այդ իմ երկիրն է յուսեղ, Հայոց Աշխարհն է նոյն:



Ի ՆՔՆԱՎՈՏԱՇՈՒԹԻՒՆ

Այժմուն անհոգ ուժով յեցուած կ'զգում ես,
Խոյս է արքեր ամէն կառկած իմ մէջես,
Խոմքը ունեղ յեսու մը պէս ամենի
Ես կը մրցէ ամէն մրրիկ ու բամի:

Ու կը յարգի կարծես ուժը ամիսորսակ
Վաստակութեան շինչ ալիքին ամյաստակ,
Ու կը զանձայ փրփրաբարայս մեծ ովկիան
Որ ոչ սկիզբ ունի ոչ այ եկը, տահման:

Փ կը խորտակուի ու կը յա ծուի, զերք մշուշ,
Խնծի բազիսու ամէն խոյսմի. ամէն ուժ,
Խայնիսկ մահք վախէն կ'ըլլար դոզմար,
Եկը օր մը ամրութեամբս այցի գոր:

ԵՐԳ ԽԱՂԱՌԻԹԵԱՆ ՃԱՄՄՐՈՒՆ ՎՐԱՅ

Մուր օքերու ժարանձաւին մէջ մնայէ յետոյ այստա՞ն ,
Ուր պրկից մեզ պարտարիւմը շգթանիերով եղեանական ,
Կողքամէտ մեզ կրկին երկնի կապայտն անուշ , լուսապայծառ ,
Եւ արեւին կարը ծրծոզ ժաղիկներու ծո՞վը անծայր :

Կը բրոնիի ժաղանիերու շամազը բանոյ խուարը սեւ ,
Կը զբիսիմ ամսիերուն մետ բռչումները ազատարիւն .
Փաղացներուն մէյ ալեծովի տե՛ս կը շաշէ ծայնը մնչան
Լուսածիծա՞ղ մամուկներուն , բայտոն է որոնց երգ կարկաչուն :

Եւ բայիք է ամէն լացոյ յաւզարկաւոր իր սուզը խո՞ր ,
Դաշնուրիսն է ամէն հնչիսն , ամէն զեփիւռ՝ երգ ու օրոր ,
Ռողո՞յն նեղի խաղաղուրիսն՝ յաղքանակով նկատ մնացի ,
Ճամբուդ վրայ երանաւու երզն այս լուսէ քո՞ղ երկիցի :



ՀԱՅԿԱԿԱՆ ՄԾԱԿՈՑԹԻՆ

Ժողովուրդիս ոզի՞ն ևս զուսն անմտակալուն ու պերճախա՞յլ ,
Երբեւ նըւէր մեղի հասոր եի՞ն զարերէն խոր ու մըռայլ ,
Ազմաւացար անոնց շամշին զերմուքեամբը անհունակու ,
Անկերարքաւ Հայ Մշակոյր , մրաւրեան մէջ ոփ ու փարս՞ու :

Թռիչնն ևս զուսն ժողովուրդիս ազատատնէն ևս անկաշկամնէ ,
Անոր մրտեցին պացցն ևս զեկ միջոցներուն մէջ լո՞յն . մարմանի ,
Անոր բժրուու հոգայն առյնն ևս ազեխորով ու սանձարձակ
Դասն երազն ևս անոր զայիք , յաւերդակա՞ն աէրն անպարփակ :

Դուսն սեսինն ևս ժողովուրդիս արեւայորդ ու երջանիկ ,
Համեմարքն ևս լուսարարու ևս յայզերուն փրփրուս ոլիք ,
Ազատակն ևս արզարատնէն , որ փարորիկից միրան անցեալին ,
Մռապելուն մե՞րը պարձար . ո՞չ եւորիսն լուսամարմին :

Ժողովուրդիս տղօ՞ր-ըն ևս զուսն իրաւացի ևս վիճական ,
Պահանքն ևս զուսն անեերթիլի , անոր սրտին երզը վասմուն ,
Դուսն զայուր հան վասան ևս անոր . վերապրումին երրո՞շիք վոռ ,
Մեր հայրենի երկի՞րն ևս զուսն երջանիկու բեամբ լուսավարուր :

ԾՆՆԴԵԱՆ ԱԼՕՅՔ

Զի փրնուածցի նեղ, ոչի իմ Տէր, ոչ մէկ առեն, ոչ մէկ առեն,
Հպարտութեամբ ամսմեցի ամէն ներքին ցաւ հեռայէն,
Զի դիմոցի նեղի երթե, արկարութեան ոչ մէկ պահան
Որ չըսէն թէ կարու էի ողբարութեամդ՝ սիրով անհան:

Երբ որ ինկայ սրախ վերբալ շար ուժերու մաւր ձեռներով՝
Զի մուրացի նեղմէ ոչ մէկ զուր, օրինութիւն, նայնինի զորով՝
Տէ՛ր իմ, երթե չի փնտուցի անոնիզ հետ շումքոց անզոմ,
Խարծելով որ խոնարհելով կը պրզտիկնամ, Կ'ըստրկանամ:

Կարծեցի թէ բաւական են չեփորումներն վեհ երգերու,
Բաւական են եղայրաշումն պատզամներոս աշխարհացունց
Զգաստութեամբ վարարելու մարդոց միտքն ու պըզտուր հազին,
Խուելութիւնն իրենց մոռնան, զիրար սիրեն, որ կարողին:

Մըսիկ չըրին անոնի բնաւ բանաստեղծին ձայնին վրսի.
Ու զամեցին անմոն հոգիս անարզամի լուսին նրան,
Խելազոր է, միամիտ է, բային ինձի ու ողղծեցին
Մըսիս ամէն մէկ սուրբ խորհուրդ, ամէն յըղացք ալ զեհածին:

Հիմա նեղի կը դիմեմ Տէր, ինչ որ երթե ևս չի կրցայ, .
Խաղաղին որ դուն շնորհեն և, մեջի տաս որպէս բնծայ,
Ինչ որ յանէն երազեցի գոնէ դուն տուր տրիսեղծ մարզուն,
Հաց մասպահով, տուն մը հանգիստ, քըջիկ մըն ալ անզորուր իմ:

Դուռ տուր Տէր իմ, բիւր մայրերուն իրենց որդւոց խոր ու անձայր
Սէրն անարզել վայելինու, երշանկութիւնն ըստափարար,
Բոզ ամէն տան երգով լեցուի. Կ ոռասութեամբ բոզ յազենայ,
Սիրոյ հացին փշութիւնուն ոչ ոք կարու ալ չի մընայ:

Տէր իմ, այնպէս կարզադրէ որ նեղմէ սուխան, նեղմէ զողան
Ռուրդի բոլոր երկրիները, հազոր շարեր զեհենական,
Անձնութեան ուն խասպահներն, ընչամաղցներն նենզ, ուկեղացու,
Դողան նեղմէ ու սարսափին անարզարներն նեղ հետ անհայտ:

Ու զայրոյրիդ բացէն ճրդէ մաս մը տնոնց զյուռն անիոց
Որ տառապին երկրին վըրայ և, արիսն լամ դժոխամորմենք,
իւ մանաւան, Տէր, կ'ազարենին, որ վերի զոնէ ցաւը մարդուն,
Մեր յաւանուր դուն աշխարհին ան շընորին խաղաղութիւն:

ԵՐԳ ՎԱԽԻ ՈՒ ԽՆԴՌԻ ԹԵՍԱՆ

Երշանի՞կ են զաւակները վերածնալ ո՞վ իմ Երևիր,
Որ խոյս տափի խոզո՞ւ մեզմէ վառակնե՞րը դադապակիր,
Որ չի՞ հասաւ շա՞ր ոտոյին շումը զազիր, սահմաններուդ,
Ու չի՞ կրցաւ դպչի մեջ մահուան ձե՞մքը դաժանագոր:

Ո՞հ, դոզացինք վրայ անվե՞րք, որդիական սիրով հզօ՞ր,
Որ շրլայ թէ՞ նորէ՞ն յացին խորամի վերժեր մե՞զ ահառ,
Հազա՞ր անզամ նահառակուած ներսաւկա՞ն իմ հայրենիք,
Որ կը դադրի՞ հանճարածին լոյս օրերուղ երգի երշանիչ:

Բայց օգնութեան հասան մեջի ներայրական մողայուրդնե՞ր,
Մբայինեան սո՞ւրք դաշինխոյ իրար գօդուած որպէս ընկեր,
Անոնց սիրոյն նոկա՞յ վըլան՝ կարմիր Բանակն պողպատակա՞մ
Մէ՞զ լովիսախին առջեւ բրո՞ւ վոտ թշնամին արխմանա՞մ:

Ու յենայե՞ց բազդը մեջի. ո՞վ սուրբ նուէր դում զարգուրուած,
Որ երէկն մեջի հասար իրրեւ վըրեժ, վըսեմ երազ,
Դ այսօր կանգնած հոկտեմբեր շարժին դռան ալ տիտան մ'իրրեւ,
Դո՞յլ ոտոյին դէ՞ւ կը կրուիս, իմ Հայուառն պազպատարե՞ն:

* * *

Հազա՞ր անզամ նահառակուած ներսաւկա՞ն իմ հայրենիք,
Ո՞հ, դոզացինք. որ կը դադրի լոյս օրերուղ երգի երշանի՞չ...:



ՈՆՁՈՅՑԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ

Կողքումնեն մն'կ ցնծազին ժազովարդմեր բիւրաւոր,
Ո՞վ լուսայէմ գեղուհի, երշանկութիւն ու անզո՞րը,
Ժազովարդմե՞ր տրորուած, մեզ սպասող կարօւով,
Բռնութիւմը կաշկանդեց, որոնց կեանքը ալեյուով :

Կողքումնեն մեզ անոնք, որ հուսուացին մեզի յար,
Տառապանեալ լրացին, վերն էր որոնց մշտավառ,
Ներկեց անոնց արիւն յարո՞ւ որդես աղրիւր նուիրման,
Անյազ հողը ապերախտ, ուղիղ դամայ օր վալման :

Սպասելո՞վ, հասնելով անոնց սիրառ մընաց բարք
Փա սիրավը յաւսեղէն, հաւատին՛վըդ կենայորդ
Գիտէին որ պիսի զա հեռանմերէն մայրագոյն,
Ցոյսի բեւով երկնարին՝ իրին անծա՞յր խնդուրին :

Կողքումնեն մեզ միջնոմմե՞ր, որոնք մեզմով ապրեցան,
Եւ ապրելով դառնուրեամբ, ո՞ւ մեզ երբեք չուրացան,
Ո՞չչ մնացին բու շունչով, մահացացն անձլեան,
Ծըրանիրու տակ մնաց իրենց ոզին անկաշկանդ :

Վարձատրութիւն մը իրին հիմոյ կուզա՞ն ահա՞ դուն,
Իրեն արձագանց արդարութիւնն զո՞ւ, խնդում,
Կուզա՞ն իրին խնդուրիւնն երգ ու զիմի կենառառ,
Վըրէժներու սիմֆոնի . կոյշակնախոյլ ու՞ր հասու :

Ողջո՞յն, ողջո՞յն մեզ յաւես ապրողմերէն միրաւոր,
Մայր շունեցան ցան որոնց, մեռնողմերէն փառաւոր,
Կողքումէ մեզ պաշան ոյս երգերուն մէջ որուն բանդու,
Եղար պրօյ բացեղէն, եղար կարմիր հուր, զայրոյր . . . :

ԶՈՐԱՎԱՐ ՅՈՎԵԼՆԻՆԻ ԲԱՂՌԱՄԵԱՆ

Կուտուզովին անվայս ենրո՞ս , զիսցաքական կարմիր մարտին
Կարձագանդէ բու Նոյիրեան անունը զբ՞ու որպէս մըրի՞ն ,
Առ դարձեր է ուրատին անեղ ոսխիներան մահապար ,
Որոնի կիցնան իրենց գմէն երաբներուն ենա ոքանար :

Խոսած է բու անձին մէջ ժողովուրդիս ոզին խիզա՞ն ,
Մասն անզանող հազարուրինն անոր հազարն երանկարսին ,
Ազգարուրեան ձզա՞ղ անոր որպէս եռուն յայզի յորդառա՞ն ,
Ու բանուրեան դէմ խոյացո՞ղ անոր կամֆին ուժը պրարան :

Երախոսապարս շնունչըն անոր , ոմնան սէրը եպրայրակը՞ն ,
Նուիրումըն անոր աննենդ , ենրուուրինն իր անունեն՞ն ,
Անոր հաւառն անփշրե՞լի և յաղբուրեան յո՞յսը շաշչո՞ղ ,
Վարդանաշո՞մի մեծուրիմը Սրախինեա՞ն սիրով անող :

Կուտուզովին անվայս ենրոս , հայկազարմ կարմիր մարտին ,
Կարձագանդէ նոյիրագոյլ անունդ զբ՞ու զերբ փորորին ,
Կարծւանայ բու անձին մէջ ժողովուրդիս փառն ոսկեցո՞ղ ,
Վարդանաշո՞մի մեծուրիմը Սրախինեա՞ն սիրով անող . . . :



ԶԻՒՆԾ Կ'ԻԶՆԷ

Զիւմը կիշմէ հովի զրկին անձնառուր ,
Ու կը դոզայ , կը բըրբըռայ ենձոյնով ,
Երբանկուրեամբ ամ կը պառնայ լոյս , Փըրփուր ,
Երբ կը հանզի հովին վըրոյ երկնորակ :

Զիւմը կիշմէ մեղմիկ երգի պէտ անձայն ,
Երազի պէտ ամ կը ցառուի ըսպիտուկ ,
Ու որէտին շուրջը տաշոր , լուսացայտ
Կը համբուրուի Մուսային ենու իր լուսնակ :

Զիւմը կիշմէ տոքրինակ հեշտանինը
Ծի ուրեմն սիրով սիրոը կը հայի ,
Խմ ձըմնան կաւզայ որպէս սատոմին հով
Ու կը տամի իմ զարտնիք բերկրալի :

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԲԱՑԱԿԱՑԻՆ

Կը նորոգուի մէշքս միշտ յաւերժական ցաւըդ էն,
Ամէն մըին առաւտ եւ ամլուսին երեկոյ,
Կը ծամբանա երրազ վերից կարծես ամէն օր,
Եւ յոյս յումի բաւծուելո՞ւ, ցաւ է դարձեր ահաւո՞ր:

Կր մոռանաս չուսուզ պինք, ըստն իմէյ եկաղներ,
Զիայ ոչինչ մնայուն, ոչ մէկ բայսիծ չէ ահման,
Սիրոց հոգ է բարեզեր, ծագի՞կ կ'ըլոյ զարծնան ենս,
Չմրան պըրկին մէջն իսկ սառ սիրոյ չումչն է բարաւէտ:

Անո՞ւշ, անզի՞ն չզիսոցն թէ՞ նու հետըդ տարի՞ր դում,
Սիրոց նորմով լիսաց՞ծ, արե ու յոյս, յենդուրին,
Թէ՞ նու մահըդ մահըդ եր, մահըդ եղան մէկ ամզոս,
Ես ապրելով կը մեռմիմ, կ'ըլլամ կեանիով արթաւ՞մ....:



ԳԱՐՈՒՆՆ ԵՒ ՄԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՏԸ

Այսի եկան կրկին ահա անո՞ւշ զարուն,
Ու կարկաչնց իր երգը եին լրան առան
Հոգը ըմպե՞ց չերժ արեւին կարը համե՞ն,
Եւ արքնցաւ երազնիրո՞վ լուսաշրթեղ:

Ու ախտակը նորէն երգեց երգը դիւրի՞շ
Վարդեմիին ենու զիմուցած... ո՞ւ կախուրդիչ
Սիրոյ ազնիւ հուրը ոսկի, որ իր զառի
Անմահաշտնչ որպէս կըրսի զարծնան թերրի՞շ:

Ու զարունը իր մատներով վարդէ դըպու
Ամէն յորցած եառ ու ծաղկին՝ կեալիքի ծարու,
Եւ հըրացնով դարձան ամէն բան չի՞նչ, դալար,
Բացի վերինու մօր մը սրբակն, որ միշտ կուլար....:

ԱՄԲՈԽՆԵՐՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ամբոխներու ամողւազ զարհուրաստից երբն է այս,
Որ կերպարի սյուերիմ իրեւ կարմիր կարաւան,
Կոյշերուելով կ'անցնի ան ամեն բազաք, զիւզ, աւան.
Մըրրիկ մ'իր յորդ սրախն մէջ վըրեժներու բոցարձարն :

Ու կը զաղքէ ամէն մարդ դեռ՝ իր տումը զոր բանից
Դժոխածին բշխամի՛ կոյշերուելով ամե՞ն ինչ,
Խիեց մօրմէն իր որդի՞ն, ըրու յետոյ մահացինց
Կնանցի ամէն ծիլ, ծաղիկ. Ազատուրի՛նն ընչափեղն :

Ու կը քեցին ամէն վերք ամբոխները յանազար,
Արիսնելով ամէն որ եւ զիստելով ամէ՞ն ժամ,
Մարմարելով մահուամք վեն, հերոսուրեամք վա՛ն, դաժան,
Ու ձգանով սրազան Ազատուրեան անկաշար :

Սորկուրեան մէջն անզամ իրենց մըսէն տըսկն միս,
Եւ հօգինին կիսեցին ու նետեցին զայն որպէս
Վառառող անուխ-աղամա՞նդ, յաւէն մնան որ իրկե՞զ
Յոյսի բաներն ուկեցա՞ն, օրերու մէջ դառնաննեծ :

Եկատ յամբանայլ Ազատուրեա՞ն դիցուեիմ,
Արեւի պէտ յուսահա՞ւք, համայնական, չինչ նըսէ՛ք,
Խըրխոտաքար եկատ ան կիսկուտելո՞վ կիսամեռ
Ռոյթներու դիսկիներն, սեւ զանկն անմարմի՞ն :

Ամբոխները կ'շուապե՞ն հուր կարտով դէ՞պի տուն,
Որ վերստին շինեն զայն, կառուցանե՞ն նոր աշխարի,
Խաղաղ ինչպէս ծովն անդորր եւ անկաշկանդ եւ արդար,
Ամբոխները կը վազեն Յաղբանակո՞վ բարբա՞ն :



ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԶՈԼՈԴՈՒԹԻՒՆ

Խմ վասիկասիրն Խոյրենից, երշանիկ Խմ Խո Շեզմով, Խնչողս ամսիչու մանկութիւն, Խըմդուքիւնով ամսիւնով, Զի Խրիւ մայր մանձնազն, Խմ բայսծակա օքերու Երկինքն եղար կապուազեղ, տուիր իմծի վայրուց յոյս:

Տուիր իմծի ամէն խմ, Խո բաժինրդ խոկ տորեար, Որ շըլոյ թէ խմ վայս Խոզի դառնոյ առխանոր, Արխևնցոր իմն Խոմոր, մա՞յր իմ ամզին, լուսերն, Հասնումովը Խո մեծցայ, Երախտապարս յաւէս Շեզ:

Դ երէ այսօք կը սիրեմ, Շեզ կը պաշտեմ, ամոշ մայր, Կուզիմ զահուի, տառապի, Ծայնիսկ Խամիկ Շեզ Խոմոր, Պարուին շըլչին տորես է, Խասուցունն է Շեզ կրոսամ, Երկիր իմ մա՞յր մանձնազն, Խոյրենից իմ բազգրունամ:



Դ ՈՒ Խ Ն Ը Լ Լ Ա Ց Ի Ռ

Դուն բլայխի՛ր, բլայխիր Խոյրենի՛ր իմ այնին մեծ, Որ յա Ժիկ մէշ կրոսւէր երկրապանովը Խոպածեա, Արեւնցուն Խոմինիր, տիեզերքը ոռչ դառնոր. Եր տառպերով ակնացու, զրյափի պատի ու գոնոր:


Դուն բլայխի՛ր, բլայխիր այնին անեղ ու երգը, Զբլատը Շեզմէ զառ ուրիշ ազգ մը Շեզի Խոմազը, Շեզ յափ տուզք ու խրիզոս ու Շեզի յափ երշանիկ, Սոսիսուկոն իմ Երկիր, Խոմայնական Խոյրենի՛ր:

Դուն բլայխի՛ր, բլայխիր, Երբոյրական իմ Երկիր, Դոստանայիրս, անզոս — շարիրան դէմ ամիսուիր, Ռասխոնիրս դէմ այնին վարելխոնիր, ամներող, Վեզ Շայանան ամէն ու պառնոր ամնեան, վոշի, Խոյ:



[604]

ԳԱԱ Հենրիկ Գիև. Գրադ.



228827286

ii
27286



ՆՈՅՆ ՀԵՂԻ ԽԱԿԵՆ

1. ԳՐԱՎՈՐ Մ. ՍԻՒՆԻ (Անհաղթական)
2. ՀԱՅՐԵՆԻԱՆ ԱԿԻՐՅ (Բաժառակերպիներ)
3. ՀԱՅՐԵՆԻԱՆԻՆ ՀԱՄԱԼՈՒՇՆ " Հարբ Ա.
4. ՀԱՅՐԵՆԻԱՆԻՆ ՀԱՄԱԼՈՒՇՆ " Հարբ Բ.

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ

5. ԳՈՐԴԻԿԱՏ ԱՆՈՒԱՆ — Ընդունակ վեց

